



ՍՍՍՐ Ռազմա-Մովաշին Կոմիսարի առաջին տեղա-
կալ, Նաևատորմի ամբարձր Իվան Ստեփանի Իսակովը ծնունդ
է 1894 թ. Զարսի շրջանի Գրուրաձոր գիւղում: Մինչև
1926 թ. նա Պալմիրի ծովի և Սև ծովի նաևատորմում վա-
րուժ է մի շարք պատասխանատու պաշտոններ: Աւարտե-
լով ռազմաճակատի ակադեմիան, նա 1929 թ. պատաս-
խանատու աշխատանքի է անցնում Կարմիր Բանակի զվար-
տոր շտաբում: 1938 թ. նշանակում է Ռազմա-Մովաշին
ժողովրդական կոմիսարի տեղակալ:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին
Նաևատորմի ազմարձր Իսակովը զվարճություն է Կարմիրբոյ
Պալմիան նաևատորմը, իսկ այնուհետև՝ սեւծովյան նա-
ևատորմը: Իսակովը Միևտատուրի վեներաններից մէկն է.
250 օր նա հերոսական մարտեր է մղել Միևտատուրի
միայն յարձակող հակառակորդի դէմ, նրա ղեկավարու-
թեամբ սեւծովյան անվիկեր նաևատորմները ազատագրեցին
Նոյրբոսիսը, Բերքը, մասնակցեցին Նրմի մարտաշար-
անքը:

Նաևատորմի ազմարձր Իվան Իսակովը իր անձնուրաց
ծառայութիւններին ու սիրովործութիւններին համար պար-
գեւատուր է Լենինի երկու, Կարմիր Գրուրի երեք, Ռե-
զակովին 1ին սասիանին և Կարմիր Աստղի շքանշաններով:
Մեծատուրի, Լենինգրադի ու Կովկասի պաշտպանութեան
համար մեդալներով:

Մարկարի Ա. Սիսաուաւորական Համագումարի մէջ

ՄԱՐԿԱՍ.— Սեր Նօկ Պէշքըր, բանտով Ալշիսաաւ-
ւորական Կուսակցութեան Անրէ Համագումարը, առաջին
անգամ ինք խօսք անելով վեր ստաւ Միացեալ Ազգերու
գերին կարեւորութիւնը, որ կը կայանայ այսօր մահացու
պատերազմէ մը ետք վերահաստատել ընկալեան պայման-
ները:

Առաջին շարքին վրայ կը տեսնուէին վարչապետ
Մ. Աթիլի, արտաքին գործերու նախարար Մ. Պէվին և
Բրիտանական դահլիճին միւս նախարարները:

- Մ. Նօկ Պէշքըր յայտարարեց.
- 1.— Մենք պէտք է դադարեցնէ պնդումը քաղաքա-
կանութիւն մը վարել, որուն նպատակը եւ արդիւնքը
պիտի ըլլայ եւրոպան երկուքի բաժնել, ինչպէս որ ասիկա
պատահեցաւ երկու անգամ, յիսուն տարուան ընթացքին:
 - 2.— Մենք պէտք է փոխադարձ վստահութեան նոր
յարաբերութիւններ հաստատենք Արեւմտեան Կուսակցու-
թեան և աշխարհի ուրիշ ազգերուն հետ: Մենք մտքը
եւրոպայ մը կ'ուզենք իր առաջուան վիճակին աւելի լաւ:
 - 3.— Մենք պէտք է միջազգային գործակցութեան
սխալմէ մը հաստատենք ձեռք մը արեւմտեան սխալմէ
ներքէ և իտալութիւնը կարելի ըլլայ գործարկել կրնանք ըս-
տեղծել զոսով կեանքի մը պայմանները բոլոր ազատ մար-
դաց համար, որոնք պիտի ունենան ամէն ինչ որ կը փա-
փաջեն:

Մենք պէտք է անկցենք ռուսները Միջին Արե-
ւելքի երկրներուն մէջ, մենք պէտք է ծով մը ստեղծենք
Սահարայի մէջ, մենք կրնանք ցամաքամաս մը կիլիսիային
կէտ փոխել: Մենք կրնանք Քարհարի անապատը շուր-
բերել, կրնանք նոր հողեր ստեղծել ձերտակներու և սե-
ւամերկերու համար: Հաւատացե՛ք ինձի որդէս երկրա-
չափ, բոլոր այս ծրագրերը տալիսկան խոսքը են բախ-
տաւամբ բառարի և անվանական ուժով:

Վիշնեականագէտ անվանացներու համար նոր պատե-
րագմի մը վախը, մենք պէտք է գործցենք ՄԱԿը, պէտք
է իրեն վստահելը միջազգային գործերը կարգադրութիւն-
ները: Մենք միշտ վստահութիւն ունինք մեր սովոր բա-
րեկանիւրան վրայ և պէտք է գանձեք համոզմունք որ Մեծն
Բրիտանիայը զինուորատակ չանքը հակառակուսի չեն սովոր-
ական շահերուն հետ:

Մենք զիրենք զո՞ ձեռքինք և մենք ալ զո՞ մա-
ցինք յայտարարելով որդէս անփոփոխելի սկզբունք որ բո-
լոր այն ազգերը որ տարբեր իրաւակարգեր ունին կրնան
քով ըսել ազգեր:

Մ. Պէվինի քաղաքականութիւնը

Մ. Պէվինի հետեւած արտաքին քաղաքականութեան
մասին խօսելով, Սեր Նօկ Պէշքըր յայտարարեց. «Յիշենք
որ Մ. Պէվին իր ամբողջ պարտը, հողին, ճիւղի և ուրք
մէջտեղ դրաւ գործարարուն և գործարար տալու Ռեյսի
սկզբունքները: Իրանեան հարցը նշանաւոր վիճարանու-
թիւններն մինչև այսօր ան միշտ հաւատարիմ մնաց մեր
խտանքներուն:

Սեր Նօկ Պէշքըր շորհակալութիւն յայտնեց իր
ներքին գործունէութեան համար. ազգայնացում հանքե-
րու, Քրիստոսի, ամբողջ նոր օրէնագրութիւնը, անտեսա-
կան ըլնաւորումը, և իւրաքանչիւր բրիտանական քաղա-

քացիի քաղաքները: Ան այսպէս երգակացուց «պէտք չէ
որ արտասահմանը կարծէ թէ Անգլիան զգեանուած է, կամ
կուէ զուր հանուած»:

Ապստամբները

Ալշիսաուաւորական ապստամբները, Աթիլի կառավա-
րութեան քաղաքականութեան հակառակորդներ, որոնք
են յարձակել Թրուսիան սկզբունքին դէմ, մարմին ա-
ռած է Յունաստանի եւ Թուրքիոյ իր օգնութեամբ:
Իւնիփակ Նիսիի մը ընթացքին է որ «ապստամբները» նա-
խագահութեամբ Ձիլեքիտի, կարգ մը որոշումներ ար-
ւած են որ ընդհանուր ժողովի ընթացքին պիտի յայտնեն:
Այս որոշումներուն սկզբունքն է որ Թրուսիան քաղաքա-
կանութիւնը սպառնալիք մըն է աշխարհի խաղաղութեան
համար, որ միտուեն իսկ է զեմվորատակ սկզբունքնե-
րուն:

Ապստամբները կը պահանջեն Յունաստանէ անմի-
ջապէս եւ քաշել բրիտանական զինուորական եւ ստիկա-
նական ուժերը:

Ներկայացուած 500 որոշումներէն Համադումարի
Կոմիտէն կրցաւ ջնջել մէկ մասը: Իր մասն միայն 78 որոշումա-
գրեր, որոնք մասին համադումարը պիտի վիճէ:

Բոլոր պատուիրակները իրենց աչքերը յառած են
Տայիլիւն, որ կը նկատուի Աթիլի հաւանական յաջորդը:
Հիլիզաքիթի օր համադումարը պիտի վիճի արտաքին
քաղաքականութեան մասին:

Արարները պիտի գործակցի՞ն Քեննիչ Կանձնախումբին հետ

ԼԵՅՐ-ՍԷՔՄԷՍ.— ՄԱԿի Պաղատիչ Բնինչ Յանձնա-
խումբի Կոմիտէն, որ բաղկացած է 11 անգամներէ, այսօր
պիտի ընտրէ իր նախագահը: Կը սպասուի որ հետեւել
երեքէն մէկը ընտրուի: Սեր Ապիլի Բանան (Հնդկաս-
տան), Մ. Ի. Ս. Բանտ (Գանատա) և Էմիլ Անտոյթօրմ
(Շուէտ):

Կը սպասուի որ Արարները իրենց ամբողջ ճիւղ թա-
սին արգելելու համար ծառայէին Վոմիտէն պաղտե-
տիւնեան հարցը միացնելը Հրեայ Տեղափոխ անհատներու
արեցին:

Արար ծայրայեղական տարրերը որոշած են պոլթօքի
ենթարկել Բնինչ Յանձնախումբը ի թէլ ան որոշե այնչիլ
եւրոպա տեսնելու համար Տեղափոխելու Անհատներու կեդ-
րոնացման վարչերը:

Բայց քաղաքներու մօտ կը նկատուի շատ որոշ
փափաք մը գործակցելու Բնինչ Յանձնախումբին հետ:

Գանատա նոր փոխառուութիւն մը պիտի ընէ Անգլիոյ

ՕՒՍԱԿԱ.— Մ. Կրահամ Թալլըր, Գանատայի
գրաւմասն կառավարիչը, Հանամէն վերադա ձու, ուր
ուր խօսակցութիւններ ունեցած էր Բրիտ. կրեւ-
մըտական մասնագէտներու հետ, Մ. Կրահամ Թալլ-
ըրս պիտի տեսակցի Գանատայի կիս մտական նա-
խարար Մ. Տուկլու Ապօթիի հետ, որուն տեղիկու-
թիւնները պիտի տայ Հանամէն մէջ իր ունեցած խօ-
սակցութեանց ժամին:

Դիտողները կը յայտարարեն որ Մ. Թալլըր
Գանատայի կիս մտական նախարարին պիտի տեղե-
կացնէ նոր առաջարկները փոխառութեան մը, որ
պիտի տրուի Գանատայի կողմէ՝ Անգլիոյ:

Սննդեղէնի բաշխումը իբր զէմ կը գործածուի Ռուսիոյ դէմ

ՎԱՇԻՆԿՅՈՒՆ.— Վեր թուէ թէ Մ. Նահանգներու
քաղաքականութիւնը պիտի կայանայ սննդեղէններու բաշ-
խումբը որպէս զէմ գործածելու Ռուսիոյ հետ սկստած պայ-
քարին մէջ, որչիւր համար եւրոպայի յառաջիկայ տարե-
ներու ընթացքին ստանալը զիմալիք՝ յայտարարեց
Հանրապետական ձեռնարկատակ Արթիւր Բաքըր, երկու-
գործութեան Ֆրանկոստակ յանձնախումբի նախարարը:
Ըստ իրեն, Նախագահ Թրոմքլէթի առանց պայմանի
անձնատուութեան քաղաքականութիւնը պատճառ եղած է
երկարելուն եւ Կեդրոնական Եւրոպայի աղբիւրներու
քանդումին եւ որ մասամբ պատճառ եղած է ստեղծելու
եւրոպայի ներկայ ծանր դժուարութիւնները:

Բարեգալուստ կը մտադրեն

Ս. Դ. Հնչական Կուսակցութեան Բէտապի եւ
Գարա-Տուրանի Մասնաճիւղերը բարեգալուստ կը
մտադրեն Ներգաղթի Լիազոր Պատուիրակներուն:

Հրանդ պէշի տեղեկագիրը

Առջի օր Սուրիոյ Ժամատորքի Ընդհ. Հրա-
մանատար Հրանդ Պէշ տեղեկագիր մը ներկայացուց
Հանրապետութեան Նախագահին, կաշառքի հարցին
շուրջ: Հրանդ Պէշի տեղեկագիրը թուականը կը սկսի
1945ի Օգոստոս ամիսէն, երբ ստալին անգամ ընդհ.
հրամանատարութիւնը ստանձնեց:

Ըստ այս տեղեկագրին. Հրանդ Պէշ ցարք
պաշտօնէն վտարած է 985 ժամատորմա Բանտար-
կութեամբ պատժուած են 5802 ժամատորմա որոնց
բոլորին ստացած բանտարկութեան օրերու զուտա-
րը 46,103 օր է:

Ժամատորքի զինուորական ստեանը 130
վիճի արձակած է, բանտարկութեան և վտարումի
համար որոնց զրգոպատճառ եղած է կաշառք և այլ
հարցերը Հրանդ Պէշ այս բոլորին պատճառը այսպէս
կը նկարագրէ:

Ժամատորքի վերին հրամանատարութիւնը
զրկած է պաշտօնի բարձրացումը նորնիլ արժանա-
ւարներուն, անոր միակ իրաւատուութիւնը պատժել
է... միայն...:

Սրէրոյ պարագայ ժամատորքի մը ամառ-
կանը է ու կը մնայ 80 Ս. Ոսիլ իսկ սպայինը 180
և ոչ մէկ յաւելում:

Միւրնոյն ստեան հրամանատարը նախագահէն
խնդրած է որ հաճի վաւերացնել ժամատորքի նոր
օրինագիրը որուն հիման վրայ ստանձնատարումի
կարգադրութիւնները ըլլան օր առ օր...:

ՕՏԱՐ ԹՂԹԱԿԻՅՆԵՐ ԼԻՔԱՍՆԵՆ ՄԷՋ

Լիբանանի ընտրութիւններուն ներկայ ըլլալու հա-
մար երկու էին 15 ժամատորք և 3 Ամերիկայի թղթա-
կցիներ: Հետաքրքիր ենք թէ այս թղթակցիները, որ
շարքներէն է վեր Լիբանանի կը գտնուին, և կատարուած
ընտրութեանց արձանատես եղան, ճշգրտուի պիտի պարզեն
ամէն ինչ... կը պատենք սաոր:

Մանուան դատապարտութիւնը վերջ գտաւ

ՄՈՍԿՈՒԱ.— Ուրհրդային Միութեան բոլոր հանրա-
պետութիւններուն մէջ վերջ գրուեցաւ մահուան դատա-
վիճակին Այս դատաւիճակին տեղ պիտի գրաւէ նոր մը, որ
է 25 տարուան բանտարկութիւն:

25 տարուան բանտարկութեան դատապարտուողը
այս ժամանակաշրջանը պիտի բոլորէ վերականգնման աշ-
խատանքներու մէջ:

Այս օրէնքը պիտի գործածուի ամէն անոնց, որ այս
որոշումէն առաջ ալ մահուան դատապարտուած էին, որով
անոնց մահուան դատաւիճակը եղաւ 25 տարուան բանտար-
կութիւն:

Մտախոյսի աստիճանը այս յուրք տալով ըսաւ.
Սովետ Գերագոյն Խորհուրդը այս որոշումը տուաւ երկու
կէտերու հիման վրայ.

- 1.— Սովետ ընկալութիւնը այս պատերազմին ահ-
ուելը զհողորդութիւններու ենթարկուեցաւ:
- 2.— Ալշիսաուաւորական մարմիններն ալ այս ձեւ
պահանջեցին:

Գաղտնի խօսակցութիւններ

ԱՆԳՈՒԱ.— Գաղտնի խօսակցութիւնները տակաւին
կը շարունակուին Անգարայի մէջ, թուրք պատերազմա-
կան վերին ստեանի եւ Ամերիկայի զինուորական պատ-
ւիրակութեան միջեւ:

Անպէս կը կարծուի թէ այս տրուած վարկէն գառ
Ամերիկա փոխ է վարձուի օրէնքին հիման վրայ նոր
վարկ մըն ալ պիտի բանայ Թուրքիոյ նոր համարներ եր-
կախուող գրքեր և օգակայաններ շինելու համար:
Ամերիկեան յանձնարարներն ու պատուիրակու-
թիւնները օր քառ օր աւելի կը հետաքրքրուին Թուրքիոյ
անտեսական ու ընկալան արտադրութիւններով եւ մտան-
կառուցման զանոնք:

Ամերիկա կը կարեկցի

ՎԱՇԻՆԿՅՈՒՆ.— Նախկին փոխ արտաքին գործոց
նախարար Մ. Սթըրք Ռեյս երկու աստիճանի առջեւ խօսե-
լով յիշեց թէ համաշխարհային քաղաքացիական պատերազմի
մէջ Հնդկաստանի մէջ, Հնդկի եւ իսրայիլ տեղեր մեծ մը-
տահողութեամբ կը զիտեն այս ծառայուողը, կը մտածեն
թէ 1948ի Յունիսիոյ երբ Անգլիա քաշուի Հնդկաստան
կացութիւնը ինչ պիտի ըլլայ...:

Մ. Ս. Նախ համոզուեցեց որ Անգլիա չէ քաշուի
և ինչու ի՞նչ այդ անկարելին պատահի, ինչպէս Միջին
Արեւելքի մէջ նշայեղ են ձեռ տարալով և օգնութիւննե-
րով Անգլիոյ տեղը կը գրաւէք...:

Մերձաւոր Արեւելիք

Ամերիկ. կիսագաղութային երկիր

Երբ անցեալ Յուլիան ամերիկեան խոշոր գրամագուրիին յարձակողականին սկզբնաւորութիւնը նշուեցաւ և երբ նախագահ Փրոքթերին նշանակած յանձնախումբին կազմը յայտնուեցաւ որ արտաշխարհի ընծայուելիք փոխառուութիւններու քաղաքականութիւնը պիտի վարէ, մեք ըսելիք թէ զժամ յատկութիւն կայ իրերու կացութեան մէջ: Պարզ պիտի ըլլար սերմին որ ոչ ամերիկեան կրտսերութիւնը, ոչ այլ ամերիկացի ժողովուրդն էին որ տուար կը շնորհէին կամ կը մերժէին, այլ «Ճշդ Նշխընը Պէնքըն»:

Արդ Ճշդ Նշխընը գրամատուն կը նշանակէ Պրոքթերի, այն միւսնորս Ռոքֆելլըրը որ կը հակահռչակ միւսնորս ժամանակ Քալիֆորնիայի Սիմանտար քարուղի ընկերութիւնը, Սոքրեյի վէճքով ընկերութիւնը, Նիւ Ճըքսպիլի Սիմանտար քարուղի ընկերութիւնը և Արար. Ամեի, րիկեան քարուղի ընկերութիւնը, այսինքն, մէկ խօսքով, բացի Կըմֆրէի ընկերութիւնէն որ կը պատկանի Մէլլըրն խմբակցութեան, Քոլորադոյի քարուղի ընկերութիւնները, որոնք Միլլըրն Արեւելքի մէջ գրամագուրի կը պահեն: Հիմա գուցէ հասկնալիք է թէ ինչու այդ յանձնախումբը, որուն կը նախագահէ Պրոքթերը, Արար. Ամեի, Ռոքֆելլըրի մտաբեր, այնքան փութկոտ գործուեցաւ օրապէս կտրուած Քրոքթերին, որ Սիմանտար և Արար. Ամեի կառավարութեան 400 միլիոն տուր շնորհէ, այս երկիրները կը ստանան զիստ պատասխանելու համար:

Այսպէս աշխատանքի բաժանում մը տեղի կ'ունենայ Ուոլ Սթրիթի, այսինքն ժամանակ գրամագուրիին, և Ուաշինգթընի, այսինքն ամերիկեան պետութեան միջև: Մասնաւոր գրամագուրի կը յատկացուի այն երկիրներուն երբ շահը սպասով է. իսկ պետական վարչը կը բացուի այն երկիրներուն որոնք ի վիճակի չեն շահ բերելու և սակայն անհրաժեշտ են «ժամանակը ձեռնարկութեան» ապահովութեան համար:

1946ի Հոկտեմբերին, Արտամուրի և Ներքառմով Դրամատունը արդէ 25 միլիոն տուր յատկացուած էր Քրոքթերի, այս գումարը 50 միլիոն բարձրացնելու խոստումով, ժամանակը գրամատունը համաձայն էին մնացեալ 25 միլիոնը գոյացնելու: Գայտ ամերիկացի գրամագուրի շուկային նշնայակ մէկ տար զձեռքի: Յունուար 21ին պետական բարձր ատմամտորները դիտել կու տային որ «ժամանակը գրամատունը» քանիցս մերժած էին Արտամուրի և Ներքառմով Դրամատուն առարկը, որովհետեւ «գործողութիւնը վտանգեալ» էր: Այսօր «վտանգալից» այդ գործողութեան» մէջ կը մտնէ նախագահ Փրոքթերն յանդիմանելու Յունուստանի և Քուբերթի վերին» տարով 400 միլիոն տուր:

Յոյն և իւրօր վարձկաններու և սոցիալական օգնականներու պաշտօնական ամերիկեան ժամանակը գրամագուրիինը պիտի կարենան սեղանորոշի մասնաշին պայտօնութեանը: 20րդ դարու ֆրոնտը որ սնտակական փոփոխութիւնը կարեւոր կազմակերպութիւն մըն է և տար երկիրներու գրամագուրի յատկացնելու կարելուութեան մասին շարք մը ուսումնասիրութիւններ կը կատարէ, իր առաջին ուսումնասիրութիւնը նուրբ իրան մը պիտի մեկնի Անգլոս անգլոլոգի վրայ հաստատելու համար թէ ինչ հետազոտութիւն կ'ունենան գրամագուրիներուն, ինչպէս նաև Արտամուրի և Ներքառմով Դրամատուն կամ վերջնութեան Միլլըրային Դրամատուն գրամագուրիներուն համար. այս պատմութիւնները կը զիջակարէ Պրոքթերը, Մաքս Փրոքթերի որ Քալիֆորնիայի Սիմանտար քարուղի ընկերութեան ճարտարագիտական մարշալիան նախագահ էր և որ տասը տարի ի վեր Միլլըրն Արեւելքի մէջ քարուղի խոշոր ընկերութեան մը ծառայութեան մէջ էր:

Ամերիկեան գրամագուրի միայն հողին ընդհրօքին հարստութեամբ շահագործուող, ինչպէս քարուղի, քրոմ, եւսլոյ, Հողագործութիւնը այլ խոտ շահեկան է իրենց համար: Ամերիկեան շահ մը ընկերութիւնները բազմաթիւ դիմումներ ըրած են Սուրբիոյ անտեսութեան նախարարութեան, որպէսզի իրենց արածունի ձեկըրէն շահագործել այնպիսի աստիճանաւարի մը վրայ, որ ան 46-րամուրի Աուրիկական Քալիֆորնիայ» մը:

Միւս կողմէ, Մերձաւոր Արեւելքը իր 73 միլիոն բնակչութեամբ, գանցառելի շուկայ մը չէ ամերիկեան գործարանային արտադրութեան համար: Երկրագործողի այս մասը, արգար, այն հազարավոր շրջաններն մէջ է որուն հետ, ըստ Միլլըրային, երբ քարակալ արտադրութեան ընկերութեան վաճառումը բաժնին տարելին, «գոնացողը կը թողնուի գործարաններին կրնան ունենալ աւելցուցիչ գործարանները»: Վերջերս ֆրանսական Տոմեական Գործակալութիւնը Պէլլըրն ինչ աստացած է հետազոտման որով կը հարգործէ թէ ժամերիկեան անտեսական ներթափանցումը կը զարգանայ ամէն որ արարական երկիրներու մէջ: Փորձագէտներու, ճարտարագիտներու և խորհրդականներու առաջնութիւնները շարունակաբար կը շրջին արարական մայրաքաղաք մայրաքաղաք և վաճառականական ու ֆինանսական մեծ ձեկըր կը թափանչուի:

Քուբերթի և Մերձաւոր Արեւելքի հետ աշխատելու փոփոխով կազմուած է, Քեյթլէտուր մէջ անցեալ տարի, 160 վաճառականական տուրէ բաղկացած ընկերութիւն մը և հաստատուած է ինքնանշանով մէջ, «Քուբերթա — Մերձաւոր Արեւելք» անունով: Այս ընկերութեան ստորէնը անցեալ ամիս Յունուստան մեկնեցաւ հին այլ մասնաձեւ մը հաստատուելու համար, հետագային Գահրիքէ և արաբական միւս երկիրները այցելելու համար: Փոխանակութեան յաշիւտը զիմպաւելու համար ամերիկեան օդային ու ծովային փոխադրական ըն-

ՆԱՄԱԿ ԿԱՅԵՆԻՔԵՆ

Կիրովան, 24—4—47

Սերբի կարգադատներ,

Տէր և Տէրիք Շ. Ա.

Հակոբ

Սերբիներ,

Ստացած եմ ձեր Մարտ 17 թուակիր սերժանթ նամակը, որուն պարունակութիւնէն զգացի թէ չափի աւելի ընկնուեր էք մտքով և հողով: Պատճառն այն է հաստատար որ ձեր ակնմոյնի հասեր են մի քանի անձնուներ, որբրամով, հայրենադատ, անկողնուք և սե հողի կրող անկողնու մարդոց խօսքերը: Եղածը դաւաճանութիւն է միայն: Պէտք չունիմ ձեզ համոզելու համար աշխատանք թափելու, որովհետեւ դուք այլ լաւ գիտեք որ այդ մարդիկը իրենց նպատակին հաննելու և իրենց հայրենադատ արքայը արգաքանելու համար անկէ միջոցի կը գիտնեն: Անոք կ'ուզեն հայրենակարգ անկէ ժողովուրդին հաւատքը խախտել և սեղանի այն հայրենիքը, որուն համար մեր նախնիք իրենց շատ քաղցը կեանքը տուին և իրենց աչքքը փակեցին հայրենիքի սեր ամուր պահած իրենց հողային խորը:

Իսկ մենք, շնորհիւ Սերբիային եղբայրական ժողովուրդներու կամեցողութեան արժանի եղանակ վերադառնալու Հայի նահապետի ժառանգ ձգած հայրենիքը: Հայրենիք մը, որուն պաշտպանութեան համար, վերջին հաճախարարային պատերազմին դամաճ կ'ընամ ինչ կուրծք տուին, և իրենց գեներալն ու ստամբուրովը կուտեսնու իրենց կեանքը գահեցին հաղաւորը հայ մարտիկներ:

Ուրեմն քանի մը արկածային իրերով խօսքին առանց կարեւորութիւն տալու հաւատացէ՛ք որ շատ լաւ ու հանդիստ ենք և հայրենիքի գեղամոծպ գործուն աշունչ օրը կը վաշխելուք այժմ:

Գաղով մեր ուսելիքին, ըսեմ Ձեզի որ ամէն բան առատ ունեցիք: Եթէ միջոց ունենալի ձեզի իւր, պանիր, և կարգով կը զրկի: Ընդ ի մ որ անոք որ ծոյլ են և մասնաւոր գործով մը չեն զբաղը չեն կըրար ամէն բան առատ ունենալ:

Ինչ մէջ ու ինչքերնքս գովեմ: Ե՛տա մը որակաւոր աշխատանքներու կարգին ես այլ ձեռք մը կարուած սեւ գլխուն և զոյգ մը հոշիկ ստացայ: Ապրիլ 5ին Արտուրը ընդհանուր ժողով ունեցաւ, ընտրուեցաւ 7 հոգիներ նոր վարչութիւն մը, որուն ես այլ մաս կը կազմեմ անստանուար: Ի մտայ Երեսանի մէջ պիտի գումարուէ Հայաստանի հանրապետութեան արեւմտասլաւոն ընդհ. պատգամաւորական ժողովը որուն ես և ուրիշներ պիտի մասնակցեցը որպէս մեր արտելին պատգամաւորները:

Կը տեսնէք որեքն որ սերունու ու յաջողութեան ճամբուն վրայ հասած եմ: Իմ մասին ընու մ'ի մտահոգւելիք: Հայրենիքի իմաստուն կառավարութիւն ամէն կը նարարութիւն ստեղծած է մեզի համար:

Մնած ձեր նամակին սպասող եղբայրք՝

ՎԱՀԱՆ ՈՒՉՈՒՆԵԱՆ

Կերթիւնները իրենց միջոցները ձեռք առած են: Ըստ «Աւստրալիականի ինքիքին» Միացեալ Նահանգները ծրարագրած են գործածել արեւմտեան տասը արգաքանց նաւեր, քանի որ նուազ արգաքանց նաւեր և հետագային հաստանի ճամբորդի և ազգանքը համար խոտն նաւային սպասարկութիւն:

Ինչ կը վերաբերի օդային հարգապատկութեան վերածրու, «Միլլըրային» և Արեւմտեան Օրային Ընկերութիւնը (TWA) շարժան մէջ մը քանի անգամ զէպի Գահրիքէ, Երեսուցեմ, Պարս և Տարսն սպասարկութիւն հաստատու է և կամ պիտի հաստատու չուտայ: «Եանտեւ» ըրիկան օդային վիճը՝ Նիւ Եորք — Իստանպուլ — Անգարա գիծ մը ստեղծելու վրայ է, և Պէլլըրին, Պաշտպան ու Մերձաւոր Արեւելքի միւս քաղաքներու մէջ այլ սպասարկութիւններ հաստատուելու կարելուութիւններ կ'ուսումնասիրէ:

Ամերիկեան կառավարութիւնը այլ կարգի կերպով նեցուկ կը կանգնի այս ձեկըրուն: 1946ի Մայիսին քաղաքական և վաճառականական համաձայնութիւն մը կրնայ ընկնել հետ: Արտամուրի և Ներքառմով գրամատունը 25 միլիոն տուր փոխ տուած է Անուսական Արարիոյ, 1946ին այլ շարժարարք 10 միլիոն անգամ մը, 3 անգամ մը և 25 անգամ մը՝ Քուբերթի:

Անցեալ Յունուարին ամերիկացի երեք փորձագետներ Թեհրան հասած են Իրանեան Եօթնամյակ ըլլալու ուսումնասիրելու պարտաւանութեամբ: Անչու ստաբուլութիւնը, կ'ընէ Մանս թերթը, որուն աշխատանքները բազմաթիւ պէճ գաղտնի կը մնան, երկու ամիս պիտի մնայ Իրանի մէջ, իր կառավարութեան սեղակագիր մը ներկայացնելու համար: Այս սեղակագիրը հիմ պիտի ծառայէ որպէսզի Իրան կարենայ 250 միլիոն տուր իր փոխառութիւն մը ստանալ «Միլլըրային» գրամատնի ֆինանսին:

Ապահովաբար թրջմաներու մասնաւոր սեփականութեան պաշտպանութեան տուել կը նստի ամերիկեան ժողովուրդին:

ՀԱՆՐԻ ՔՐՕՏ

ՎԱՂՁԱՆԱՆ ԱՉՊ.— Թերթիս ցրուիւն Եւ թարգմանի Տափառիչի՛ն Նազարէ՛մ Վստյանն: Մեր շարակի ընծիրըդունենու կը ինչորսի ամէն շարակ զմարում: Ները իրն ընդ:

Լիբանանի ընտրութեանց անաչից

արդիւնքը

ՇԱՏ ՄԸ ՄԵՌՆԱԼՆԵՐ ԵՒ 70 ՎԻՌՈՒՈՐՆԵՐ ՊԵՅՄՈՒԹԻ ԵՒ ՊԵՐԱՍԻ ՄԵՋ ԹՐԻՓՈԼԻ ՉԻ ՄԱՍՆԱԿՅԻՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Կիրակի 25 Մայիս Լիբանանի մէջ տեղի ունեցան երեսփոխանական ընտրութիւնները խառնակ կացութեան մը մէջ:

Հակառակ բանակի բուռն ջանքերուն անուշի կուրսներ, սպանութիւններ և վերաւորներ կան:

Պէլլըրին մէջ երկրին իշխանութիւնները բացէ ի բաց կողմ բռնեցին կառավարական ցանկի կողքին, պարագայ մը, որ ընտրութիւնները սկսելէն 2 ժամ վերջ ըզբակուէն յայտնուեցան: Այս պատճառաւ հակառակապաշտական ցանկին որ անմիջապէս քաղաքական հրապարակուէն, և իրենց ստորաբաժնի ընկերութիւնը բողոքագիր մը զրկեցին հանրապետութեան նախագահին, պարզուով ընտրութեանց մէջ հրապարակային խորհրդակցութիւնը:

Նախը շրջանին մէջ կուրս մը ծայր տուաւ ժողովուրդին և ժամանակակիցութեան միջոց, որուն արդիւնքը եղաւ 2 մեհալ և 40 ծանր վերաւոր:

Պարագային մէջ զինեալ մարդիկ ժողովուրդին կը սպառնային և կը պարտադրէին կառավարական ցանկին քուէարկելու:

Անս առաջին Պէլլըրին կառավարական ցանկը ամբողջութեամբ շահեցաւ պարտադրուած մեծամասնութիւնը: Պարագայն նոյնն էր եղած Լիբանանի ամբողջ շրջաններուն մէջ, ստացի բացառութեան:

Թրիփոլի ընակչութեան մեծ մասը շահանակացա քուէարկութեան, առ ի բողոք:

Ընտրութիւններէն քանի մը որ առաջ թրիփոլի մէջ հեղաշրջիք տեղի ունեցան, շուհան և հրապարակ վարչադաւուած էր սուրիական զրօշնրով: Յուշարարները վերափոխի Սուրիոյ կցուած կը պահանջէին...

Ի վերջոյ բացորոշապէս յայտնուեցաւ որ Լիբանանի բոլոր շրջաններուն մէջ այլ «Նախախիչ մեծամասնութիւնը շահեցան» կառավարական բոլոր շրջանները:

Սուրբիոյ Վարչապետը եւ Լիբանանի ընտրութիւնները

Կիրակի Սուրբիոյ Վարչապետ Յէմիլ Մարտա՝ Պէյ ամբողջ օրը Լիբանանի ընտրութիւններու ընթացքին կեանք զննելով անցրեց, զրեթէ հեռաձայնին ժողով չէնուցաւ բացի մէկ անգամ միայն երբ Հանրապետութեան նախագահին այցելից և այս հարցերուն շուրջ տեսակցեցաւ...

Վարչապետը տեսակցութիւն մը ունեցաւ նաև Շուրի, ժողովի փոխ նախագահին հետ, նոյն նպատակաւ: Մ. Ս. կ'ուզէր յուսու որ մեր կառավարութիւնը Լիբ կառավարութեան ասած քայլը պիտի չառնէ: Այլապէս ինչ պէտք կայ ձեռական այս ընտրութիւններուն: Մէկ անգամին կառավարութիւնը ինք ինք որոշէ իր ուզած անձերը, և զանոք հրաւիրէ որպէս երեւոյթանս: Գէթ այս արեւմտահեղութիւնները, այս կուրսները և այս ուրիշները տեղի չէին ունենար:

Մուհաձրզներու ժողովը

Այս օրերս Դամասկոսի մէջ տեղի կ'ունենայ Սուրբիոյ բոլոր մուհաձրզներու ժողովը: Ժողովի օրակարգի բուն մաս կը կազմեն Սուրբիոյ յատկապէս ընտրութիւնները, և անոնց մէկ ատակձանի վրայ կատարուելուն ուսումնասիրութիւնները:

Միևնոյն տանն այս ժողովին մէջ պիտի ուրշուի ընտրութիւններու թուականը:

Տը կարելի պիտի կազմէ Իտալ. Նոր կառավարութիւնը

ՀՈՒՄ. — Տը կարելի պիտի յաշորդէ Տը կարելիի, տախկա պիտի ըլլայ տասնութիւն օր տալով մէկտեղ եկած նախարարական տաղմային վերջնաւորութիւնը՝ սկսուած նոյնիքն կառավարութեան պէտէին կողմէ, վերջապէս, Մ. Նիթթիի և Մ. Օրբանի մարչ, քաղաքական շրջանակներու մէջ, համաձայն է ճանչնալու թէ Բրիտանիայն զեմակրատներու պէտք որբէն որբէ մէկ մը ամէկ կարող է, ներկայ պայմաններու տակ, ստանձնելու կառավարութեան պիտի պաշտօնը:

Արդէն, երէկ այս իմաստով արտայայտուեցան Հանրապետութեան նախագահին քով հրաւիրուած քաղաքական ղեկավարները: Ուրեմն կը նախատեսուի որ այսօր իսկ Մ. Տը կարելի պաշտօն ստանձնէ կազմելու իր 4րդ կառավարութիւնը:

Տպարան ԱՄՍ Սալիպ — Հակոբ